

ՔԱՅԼԵՐ ՄՈՒԹԻՆ ՄԷՋ

ՎԵՊ

(Ծար.)

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

Գ.

Դեռ կանուխ էր եկեղեցի երթալու համար: Խստաւ սեղանին առջեւ, զիրքերու պղտիկ գէզի ճը տակէն յուշատերը առաւ: Արեւը կը փռուէր իր ամբողջ կունակին վրայ, ու ջերծութիւնը ծոճրակէն անցաւ երակներուն, եւ գոհունակ ժպիտի ճը փոխուեցաւ գէմքին վրայ: Օրապիրը կանդ կ'առնէր իր հիւանդանալուն: Եարունակեց:

«Ենկողինը տասը օր զիս զամեց իրեն: Եթէ Ժէրմէնը չըլլար, ո'վ զիտէ արդ տասը օրը որքանով պիտի բազմապատկուէր: Ճշճարիտ զոհովութիւն ճըն է իր ըրածը: Բայց եթէ ես իր անխոնջ հողածութիւնը կը համարեմ զոհովութիւն ճը, ըրստահ եմ օր իրեն համար բնական ու անխուսափելի բան ճը եղած պէտք է ըլլայ: Որքա՞ն երախտապարտ եմ իրեն: Այս զդացումը սակայն, որքան ալ խորունկ ու անմոռանալի, ստիպուած եմ այսուհետեւ ծածկել իմ ճէջս ու պէտք է զգուշանամ անկէ փշուր ճը իսկ յայտնել Ժէրմէնին: Խախանցեալ օր սեներակէս ներս մտաւ, ու թէեւ կ'ուզէր դէմքին վրայ ժպիտ ճը ծաղկեցնել, աչքերը մտահոգութեամբ կը յորդէին: Եւ այդ օրը ինքզինքս արդէն բաւական լաւացած կը զգայի: Երբ ատիկա նշամարեց, գէմքը ճշճարտապէս պայծառացաւ, ու եկաւ նստիլ ճահճակալին վրայ, քովիկս: Զեռքը առի ու սեղ ձեցի ուժով ճը.

— Որքա՞ն երախտապարտ եմ քեզի, Ժէրմէն:

Ու նկատեցի ճէկէն որ անիկա խոժոսեցաւ թեառ տրտմեցաւ ու գլուխը հակեց:

— Հիւանդութեանդ է որ երախտապարտ պէտք է ըլլաս, պատասխանեց առանց ինձի նայելու:

Գիտեմ օր կը սիրէ զիս: Եւ իր սէրը կը զգամ անոր իւրաքանչիւր նայուածքէն, ձեռքի ամէն ճէկ շարժումէն, ձայնի առաջին խև շնչակէն: Հիւանթեանս շրջանին երբ հարկ կ'ըլլար, քրտնած ըլլալուս, փոխուիլ, նկատեցի որ աչքերը կը զոցէր, բայց ճատները զող ունեին ճարմնիս վրայ: Մեր մարմինները սակայն իրար կը ճանչնային արդէն: Ու այս զիշեր ալ, ամբողջ զիշերը, դեռ ճինչեւ քիչ առաջ...

Ինքզինքս բազմաթիւ անդամներ հարցու փորձեցի, առ այժմ ալ կը կրկնեմ ատիկա: Բայց ճիշտ ալ երախտափիտութիւնն է օր հսկայի ճը պէս, ու զօրաւոր լուսաւորումով, կը յայտնուի: Զար զգացում ճը չէ անշուշտ, անիկա շրջանակուած է քաղցր զորավով ճըն ալ. բայց ինչպէ՞ս զորով չունենալ անձնուէր բարեկամի ճը, ընկերոջ ճը հանդէպ: Միա՞կ ընկերը, Զայն կորսնցնելու վախը, ու այդ երկիդին հետեւանքով զայն ի զին ամէն բանի պահպանելու ճիպը, իմ ճէջս յարուցած են զգացում ճը որ զիս կը մղէ հաւասարցնել իրեն օր փոխադաբար կը սիրեմ զինք: Թերեւս եթէ Ժէրմէնը ճանչցած ըլլայի տարբեր պայմաններու ներքեւ, այն ատեն սէրը իմ ճէջս ալ հաւասար ուժուածքեամբ արձագանդ գտնէր: Թերեւս ինքնաբերաբար ծնէր: Սակայն այժմ արդէն հողը տուած է իր բերքը ու հզն նետուած ո եւ է հունտ դատապարտուած է կորսուելու, արեւ շտեսնելու:»

Ընդհատեց. արեւը ծանր բեռի ճը նման կը բուն: Երակներս կը յորդին առաքելական շարական-ներով: Հոս հասնելէս ի մեր եկեղեցի չեմ գացած: Անդիմաղրելի է այլ նու կանչը: Երթած, ու թող ականջներս, զանկս լեցուին ծեր ազօթքներուն թաղձոս երածշառութեամբ: Եյսօր խունկով զինով-նալ կ'ուզեմ:

«Պաղը առառընէ պէտք է որ լրջօրէն զործ ճը հետապնդեմ: Նախ հացս շահելու ու յետոյ ժէրծէնին պարտքս հատուցանելու համար: Կ'երեւականի իր զայրոյթը ու ծիստամայն արտածութինը, եթէ այս տողերս կարենար կարդալ, Քիչ առաջ իրեն կը խօսէի այս իմաստով. կը խորհէի լու, պատշաճ բան ճը ընել:

— Կը ներեծ այս անգամ, ըստ շեշտակի աչքերուս նայելով:

Կ'ուզէր տակաւին խօսիլ բայց յուզումէ՞ն թէ տարբեր զգացումէ ճը, չկրցաւ բառերը քով քովի բերել: Այն առան չհասկցայ զինքը: Հիմա ալ տակաւին կը դժուարանամ բացատրելու իր հոգին: Վերջապէս սակայն հիւանդութեանս ամբողջ շրջանին խնամեց զիս ծիստամանակ եւ նիւթապէս: Սենեակին վարձքս մասին չ'ուզեր անգամ ակնարկութիւն ճը իմանալ: Եւ աւելին. կը պարապրէ, որ մինչև զործ ճը ճարելս չխորհիմ հացի մասին: Խնձի հոմար այս զրութիւնը անհունօրէն նուաստացուցիչ է: Բայց ան չի հասկնար որ անօթի մնալը եւ նախընտրելի պիտի գտնէի: Աւ ես ստիպուած եմ զայն շվշացնելու համար ինքինքս մահացնել: Անջրակետ ճը կայ իմ եւ ժերծէնի բարոյական ըմբռնումներուն միջեւ: Լ չքերը տպշոթենէն զուրս պիտի գային եթէ «ճահացում» բառը ըսէի իրեն: Երեւոյթը սովորական, շատ բնական է իրեն համար: Կ'երեւի յոսաւացացած քաղաքակրթութիւնը արդպէս կ'ընդունի: Եսա ալ հաճելի պիտի ըլլար ինձի համար վայրենիի տեղ անցնիլը:

Ինչ ալ ըլլայ սակայն, պէտք է կերպ ճը կարգը այս հարցը: Երեւմտաքի ճէջ յայսնի է որ գաղը այս հարցը բարձ չունի: Ասիկա չի նշանակեր սակայն որ արեւը շրջած է իր ուղին: Կիսելու ճեւն է կախուած: Կրնա՞մ սակայն փոխել իմ եղանակս: Կամ պէ՞տք է որ փոխեմ: Եթէ ասիկա անհրաժեշտ, անխուսափելի իսկ ըլլար. դեռ շատ կանուխ է այս մասին մտածելը:

Ես կարօտը ունիմ ճէր արտօրօր ճեղեղինե-

րուն: Երակներս կը յորդին առաքելական շարական-ներով: Հոս հասնելէս ի մեր եկեղեցի չեմ գացած: Անդիմաղրելի է այլ նու կանչը: Երթած, ու թող ականջներս, զանկս լեցուին ծեր ազօթքներուն թաղձոս երածշառութեամբ: Եյսօր խունկով զինով-նալ կ'ուզեմ:

Ցունուարի ճէջ գարնանային այս օղը բարենշան երեւոյթ ճը համարեց Երած, ու ինքինքը տպու ճը պէս երջանիկ զգաց: Զրկանք համարեց հանրակառը նասիլը ու բալեց ծինչեւ Սէն-ժաք փողոց: Մատուռին դռնէն արտասանուած «անտես մի՛ առնէք»ը զինք առաւ իր կանակը ու փոխադրեց Ասկեղջիւրի իր եկեղեցին: Պահ ճը վարանեցաւ բակին ճէջ, ու հոն յաճեցող ճարդոց ճէջ ճանոթ ճը չնշանարելուն զարմացաւ նախ: Ճէ՛ որ ճշշ հոս կը հաւաքուէին ինքը, Յակոբ, Օննիկ եւ Ստեփան:

— Որոշած եմ Փարիզ ճեկնիկ, հոս ինձի համար չէ...

Կը խօսէր ճէկը իր կուշտէն: Ու պատրանքը չքացաւ, խնդաց ինքնիրեն Երած, մտաւ եկեղեցի:

Պատարազը նոր կը սկսէր: Լեցուն էր ճատուուը: Յառաջացաւ քանի ճը քայլ, աչքերը դարձ չորս կողմ ճանօթ ճը նշանարելու յոյսով: Խորանին վրայէն սարկաւագին «Օրհնեա Տէր»ը սակայն հասաւ եւ իր ուշադրութիւնը գրաւեց:

— Աստուած օրհնէ, թո՞ղ օրհնէ, սիրելիս, ճաղթեց Երած, ճաթած ձայնդ թող բանայ:

«Մի ոք յերեխայից»ին Երածի ջզայնութիւնը հասած էր ճապր աստիճանի: «Մարմին Տէրունական»ին քիչ մնաց պատար: «Մաղմոս ասացէք»ը սարկաւագը «խա՞չ» դարձոց: «Հրեշտակային»ին Երած գլուխը կարեկցութեամբ շարժեց.

— Ա՛խ, ականջը խօսի, Զուլհայեա՞ն, հոս ըլլայիր զոնէ ճէ՛ կ պատարազի: Երուսաղէմէնի Փարիսեցիները դուրս վարդող աւելլը հոս ալ ըլլար, մեզին չէ»...

Իրենց պատարազը: Զզաց խսկ որ շրթները բացուած են ու ճայնը հետոշիետ, կը բարձրանայ: Չնշանարեց որ շուրջինները իրեն կը նային տարօրինակ աչքերով: Յանկարծ սթափեցաւ ճեռքի ճը իր ուսին հպումէն:

— Զարեհ:

— Երա՛մ:

Բակ ելան աճապարանքով: Համբուրուեցան ուրախաթեածը: Կեղրոնականի դասընկեր, վերջին տարին քով քովի կը նստէին: Զարեհ ծեկնած էր Երամէն առաջ: Կ'անգիտանար սակայն անոր Մարտէլ գոնութիւն: Գաղթը արդէն տեղի ունեցած էր այնպիսի պարագաներու տակ ու այնքա'ն իրարանցումով որ ժամանակ ու տրամադրութիւն ունեցած չէին իրար տեղեակ պահելու իրենց մեկնումէն:

— Բակ է ամիսը անցաւ որ հոս ես:

— Դեկտեմբերին վերջերը հասայ:

— Ինձէ շուրջ ամիս մը վերջ ուրեմն: Զարմանալի է որ իրար չենք հանդիպած:

— Ու ես որ մինակութեան մէջ կը չարչարուել:

— Բոլորովին մինա՞կ ես:

— Միա-ճինակ: Խոկ դո՞ւն:

— Ակիւտարէն ընկեր մը ունիմ որ ինձմէ առաջ հոս եկած էր: Ունէի իր հասցէն: Ուղղակի իրեն եկայ արդէն:

— Երանի՞ քեզի:

— Կը կրկնեմ. զարմանալի է որ աւելի կանուխ հանդիպած չենք իրար: Ես ամէն կիրակի եկեղեցի կուգած...

— Այս, բայց ես գեռ առաջին անգամն է:

— Ասո՞ր համար... Մխալ ըրեր ես սակայն: Ասիկա կ'ըսեմ ոչ թէ կրօնամոլ մը ըլլալուս համար, այլ որպէս ետեւ ծանօթի մը հանդիպելու միակ միջոցը եկեղեցին է:

Փողոց ելան: Երամ մոռցաւ ամէն մատահոգութիւն, Ժէրմէնն ալ մոռցաւ: Ուրախութիւնը զոր իրեն շնորհեց այս հանդիպումը, ատենի մը համար առաւ զայն ամբողջութեամբ իր մէջ: Դարձաւ Կեղրոնականի տղան: Ուրախ զուարթ խօսակցելով հաշուն Քուր-Պէլիքնս, Զարեհ տարաւ զայն Café Phocéen:

— Այս սրճարանը բնաւ չէի՞ր եկած:

Ու Երամի մխասական պատասխանին վրայ:

— Մինք ամէն օր կեսօր իրիկուն հոս կ'ըլլանք: Եղուարդը քիչ վերջ կը հասնի. բոլորս մէկ կը ճաշենք:

Երկու ամիս կ'ըլլար որ Զարեհ Մարտէլ կը գանուէր: Գործ մը գտած չէր տակաւին: Հայրը կը գրէր որ չժամահոգուի զրածի մասին:

— Անշուշտ, անշուշտ, հալկ տեսաւ Երամ լսել. մինչ ճաքէն կը խորհեց:

— Երջանի՛կ տղայ, որ դեղարանատէր հայր ունիս...

Իր հայրը բանուոր էր. լալու չափ յուղուեցաւ այս լիշողութեան վրայ: Զարեհ կը շարունակէր:

Կը բնակէր Կեղրոնաբանական Պարակղին փողը: Հարաշալի կին մը. ամուսինը նաւորդ է, գրեթէ միշտ բացակայ: Բայց աստուածային կին մը, կրկնեց աչքերը ցանկութեամբ շողացնելով: Ու կարծես իր սպասած հետաքրքրութիւնը չգտնելով, ծանրացաւ:

— Օր մը մեզի ասանիմ ու տեսնես: Մարմին մը ունի ո՛ր... ձուկ, ձուկ: Խերս կ'անիծէ կոր սակայն սատանան, աւելցուց զրեթէ պարձենկուտ:

— Poule մըն ալ կուն չգտա՞ր, հարցուց Արամին:

— Հարցնելի աւելորդ է, յարձար նկատեց պատասխանել Երամ կարեւորութիւն չտուող շեշտով մը:

— Կրնա՞նք տեսնել:

— Ուզած պահուդ:

Poule եղար, դո՞ւն ալ poule եղար, ժէրմէնն: Խղճախայթի պէս բան մը ունեցաւ Երամ, որ սակայն երկար չափեց: Կնիկս չէ՛ եա, մտածեց ինքնիրեն, որպէս ինքնարդարացում: Ու մէկէն անդրագարձաւ, հասկցաւ որ երբե՞ք սէր պիտի չկըրնար զգալ այդ կնոջ հանդէպ: Խե՞զ, խե՞զ ժէրմէնն: Պա՞հ, իմ երիասարդութիւնս չի՞ բաւեր միթէ իրեն: Անշուշտ, անշուշտ, պատասխանեց ձայն մը ներսէն: Շատ է անգամ, աւելցուց այդ ձայնը: Բայց Երամ չուղեց աւելիին ականջ տալ, զուրս եկաւ նորէն, եւ ուշադրութիւնը տուաւ Զարեհին:

— Հարաշալի երկիր ինք Երամին: Հոստեղի կիները խենթ կ'ըլլան թուխերուն համար: Պատի ասրինք, եւ փառաւար տեսալին:

Ա՞յդ է միայն ապրիլը. պիտի պատասխանէր Երամ, բայց չխօսեցաւ երբ նշանաբեց Զարեհի յափշտակուած արագայտութիւնը: Թերեւս ծիծաղելի թուէր անոր իր այս խորհրդածութիւնը: Նախընարեց ուրեմն լուս մնալ: Հիմայ որ ընկերոջ մը կը հանդիպէր, օտարութեան ու առանձնութեան մէջ, էականը մէկը ունենալն էր: Եթէ այս միջոցին հանդիպէր իրենց թաղին սատահակներէն մէկուն խոկ, սրտն բարեւ անգամ տուլէ կը խուսափէր այն տակն, սրաի զեղումով պիտի մօտենար անոր ու իր օրերը հետք բաժնէր: Երամ կուզար այս երկիրը,

իր մէջ կրելով ուրիշ երկիր ճը, եւ ասիկա այն-
քա'ն առելի խորապէս որքան կը պատահի որոշ
զարդացումի հասած անձերու համար: Հեսու այդ
երկրէն, բայց եւ այնպէս իր իւրաքանչւր նեարդը
կառչած մնացած էր անոր: Նոյն հողին ընկեր ճը
հաշիշի դեր կը կատարէ: Ժերէն, հակառակ իր
բովանդակ զրհաբերումին եւ պարզեւած ինքնաճո-
ռացման ժամերուն, դարձեալ ոռվորական պահերուն
անկարող պիտի զառնար փլուզան ահազնութեան
հանդէպ զինք անզգայ զարձնելու: Առանձին՝ պի-
տի խորակուէր: Բանակը երգելով կը նետուի
թնդանօթներու բերդին դէմ, ատոր բովանդակ գի-
տակցութիւնը ունենալով հանդերձ:

— Աշա եւ ճեր Պէրսէրեանցի եղուարդը, ը-
սաւ յանկարծ Զարեհ ցոյց տալով Արածի տարեկից
երիտասարդ ճը որ դէպ ի իրենց սեղանը կ'ուղղուէր:

Կէս ժամ չանցած՝ Արած եւ Եղուարդ կարծես
տարիներէ ի վեր երկու մտերիմներ եղած ըլլացին:
Եղուարդ կը խօսէր առաս եւ համակրելի անկիղ-
ծութեածք ճը: Անսպառ բարութիւն ճը ջրվէժի
նման կը ցայտէր անոր էութենէն: Արածի համար
շատ դիւրին եղաւ անոր հողին անձիշապէս իսկ
կազդալ անոր աչքերուն ճէջ: Ճանչցուելու համար
խորացու պահանջող ճէկը չէր եղուարդ: Միամիտ
ու հաւատացող: Աջէն հանդիպածին անխնայ
շուայլութեամք ճը ինքինքը բացող ճէկը: Բարու-
թիւնը երբ յորդահուան է, զիծ ճըն է որ կը խեղ-
դէ իր ճէջ միւս բոլոր գիծերը: Խոշոր առաւելու-
թիւն ճըն է, ու միաժամանակ յաճախ թերութիւն
ճը: որովհետեւ զայն ունեցողը տռանց պաշտպա-
նութեան կը յանձնէ զիմացինին: Լուսկեաց, ճութ
ու անժպիս, Արած սիրեց Եղուարդը: Թուխերը զրե-
թէ ճիշտ խարսեաները կը սիրեն ու փոխադար-
ձաբար: Մէկը իր պակասը կը դանէ այսպէսով
միւսին ճէջ ու կ'ամբողջանայ:

— Հոս մեալդ հըաշալի պիտի ըլլայ: կը խօ-
սէր Եղուարդը: Անձիշապէս միւթիւն ճը կը կաղ-
ձնէնք: Երեկ այս մասին կը խօսէի «Հայաստան»ի
խմբագրին հիս: Անյուսալի շարժում ճը կրնանք
ստեղծել: Կրնանք օր ճըն ալ ճեր թերթը ունենալ:

— Երկսեռ պիտի ըլլայ անշուշտ, չէ՞:

— Աճքարիշար նայէ, ունեցածդ բաւա-
կան չէ:

— Իրարձէ ի՞նչ համ կ'ելլէ...

— Աճօթէ է, Զարեհ, կնամոլութեանդ չափ

ճը դիր: Լուրջ խօսակցութեան ճը պահուն դոնէ
զսպէ՛ ինքզինքդ:

Ու շարունակեց ծանրանալ այս նիւթին վրայ,
երկար ու ամենաչնչին ճանրածանութիւններով:
Զարեհ մտիկ կ'ընէր զայն ճերթ ընդ ճերթ նշանա-
կալից ակնարկ ճը ուղելով Արածի: Եյս վերջինը
պիտի ուղէր սակայն որ Եղուարդ խօսի առանց
զարդարի: անոր խանդավառութիւնը զովացուցիչ ու
վերանորոգիչ ըմպելի ճը պէս ումազ ումազ կը ներ-
խուժէր իր ճէջ ու կ'այլափոխէր զինք: Մինչեւ որ
հասաւ իր հուժկու երեւակայութեան: Եյն ատեն
Արած Եղուարդի բոլոր խօսքերը վերածեց զրեթէ
շաշափելի պատկերներու: Սաեղծեց նոր իրականու-
թիւն ճը որ ճուցնել տուաւ զյութիւն ունեցողը:

Ճաշին հետ իրենց խմած առաս զինին ան-
զրադարձումի ածէն հաւանականութիւն վերցուց Ե-
րածէն: Իրիկունը մինչեւ ուշ ատեն մնացին միտ-
սին: Բաժնուելու պահուն Եղուարդ հասցէն տուաւ
եւ պնդեց որ անպայծան հետեւեալ օր հանդիպի
իրեն: Ինք ածէն օր հօրեղբօրորդոյն հաւկիթի
խանութը կը զանուէր, ուր պիտի սպասէր իրեն
անպայծան:

Ե.

Ինդարձակ սրահ ճը, ամբողջ երկայնքին, ու
զրեթէ բոլոր լայնքը գրաւող երկար սեղաններով:
Եղուջ հարիւր լիսուն աշխատաւոր, որոնց հազիւ
տասը հողին այր: Երաքանչիւրին առջեւ ճէլճէկ
պարապ պարկ, որ պիտի լեցուէր սեղաններուն վը-
րոյ բրգացած լուրիաններով ստըկուելէ յետոյ: Առ-
առուան ժամը ութիւն գործի կը սկսէին, ու կը վեր-
ջացնէին իրիկուան ժամը եօթնին: Պարկը հինգ
ֆրանք կը գնարուէր: Բաւարար օրապահիկ ճը
ապահովելու համար նուազագոյն երեր պարկ լե-
ցնելլ անհրաժեշտ էր: Պէտք էր հետեւաբար ա-
րադաշարժ, խիստ արագաշարժ ըլլալ: Արած առա-
ջին օրը հազիւ կրցաւ ճէկ պարկ լրացնել: Ու
զարմացաւ որ իր կուշտի Սպանուհինը որոնք
անդադար շաղակարասած էին, իրենց հինգերորդ
պարկը կը լեցնէին արդէն: Արած իր զիմացը ունէր
վարդուհին, տաներութ տարեկան հազիւ, սեւ աչ-
քերով, անուշ աղջիկ ճը: Միեւնոյն պանդէլը կը
ընակէին, ու ան էր արդէն որ զինք այս զործին
բերած էր: Կը խօսէր շարունակ: իր խօսակցու-
թիւնը ընդիշելով ճերթ ընդ ճերթ երգով ճը:

Աքսորին Տնողքը կորոնցուցած էր: Զինազարին շատ ճը ուրիշներու նման ինքինքը որբանցի ճը ճէջ գտած էր: Այժմ եկած էր Մարտէլլ, և կը սպասէր Ամերիկա վերջին պահուն գտնուած ազգականի ճը օստ երթալու համար անհրաժեշտ պաշտօնական ձեւակերպութեանց լրացուծին: Պարագ սենեակը մնալէն կը նախընտրէր աշխատիլը: Հաճոյքի համար է որ կուգար աշխատանոց:

Անդապրում խօսակցութիւնները, զանազան տեղերէ երգուող եղանակները ու սեղանէ սեղան նետուող բացականչութիւնները կազմած էին ճշտատեւ ժխոր ճը որ կարծես ճեքինաներու աղջուկը կը փոխարինէր այս սրահին ճէջ:

Երած երբ առաջին անգամ նստաւ սեղանին առջեւ, ջիպերը անօրինակ ցնցում ճը կրեցին, ու ինքինքը զպաց կորսուած անծայր տարածութեան ճը ճէջաեր: Աչքերը չնշարեցին սրահին սահմանները, ու կարծես դահավիթած ըլլար անդունդի ճը ճէջ ուր դատապարաւուած էր անորոշ ժամանակով ճը մնալու: Խօսողներուն ձայները ականջէն ճանան, բայց բառերը ուղեղին չհասան: Տրամութիւնը այնքա՞ն ճեծ եղաւ եւ յորձանային, որ յորդեցաւ, տարածուեցաւ դէճքին վրայ ու աչքերուն ճէջ: Գլուխը հակած, ճատները դժուարութեամբ կը շարժէին, ու ճէկէ աւելի անգամներ ճայռուր լուրիան շփոթեց օտար ճարմնի ճը հետ: Երբ նայուածքը հետեւեցաւ ճաքրուած լուրիաներուն ու անսնց հետ ինկաւ պարապ պարիէն ներս, խորոնկութիւնը սարսափազու եղաւ: Իրեն թուեցաւ որ յաւերժութիւն ճը անհրաժեշտ պիտի ըլլար զայն կարենալ լիցնելու համար: Ու անոր ճէջ նետուած իւրաքանչիւր բուռ լուրիային հետ, ան պիտի հոն թաղէր պատառ ճը երիասարդի իր սրտէն, ափ ճը իր ցանկութիւններէն ու փունջ ճը իր երազներէն:

Վարդուհին ներկայութիւնը իրեն համար փրկար եղաւ սակայն: Նշանակով Երածի ընկճուած արտայայտութիւնը, կը հետաքրքրուէր.

— Ի՞նչ կը ճատածես ատանկ խորունկ-խորունկ: Այնքա՞ն բարութիւն, ճատահոգութիւն կային անոր ճայնին ու նայուածքին ճէջ որ Երած դորովով ժպտեցաւ անոր:

— Դժուար գտար անպատճառ ճաքրելը: Բայց կամաց-կամաց կը վարժուիս: Շատ բարակը նայելու սրտքը չունիս արդէն: Նայէ՛, ինձի նայէ անդամ ճը:

— Կնոջ ճը համար դիւրին գործ է ասիկա, բայց էրիկճարդու ճը համար... խնդալիք է, չէ՞:

Ու խնդաց չլալու համար: Վարդուհի կը խօսէր առանց յոզնելու, ու ճանուկի ճը հետաքրքրութեամբ իրարու ետեւէ հարցումներ ուղղելով: Երածի տիրութիւնը անհետացած էր. ան ճուցաւ նոյն իսկ իր վլճակին զիտակցութիւնը, ու Վարդուհիի գուարթութիւնը զինք ալ վարակեց, պատասխանեց սիրով ու ժպտոն:

Երած նշանարկը որ իր ջուրջինները կը յամառէին հետաքրքրութեամբ իրեն նայիլ: Կային որ իրարու ճէջ կը խօսէին նշանակալից ակնարկներով ու ճերթ ընդ ճերթ խնդալով: Ամենէն աւելի յամառողը զիմացի շարքին քիչ ճը վերօք նստած երիտասարդ կին ճըն էր, շատ թուխ, գրեթէ սեւ, որ կը ճատաներ անոր օտարական ճը ըլլալը: Երածի անձիշապէս աջին չորս Սպանուհիններ էին դէճ-դիմաց, որոնք անընդհատ կը խօսէին իրենց լեզուով, ժպիտը անպակաս, ու նոյնքան ալ անպակաս քըրքիջներով: Ճիշտ իր կուշտի Սպանուհին ճերթ ընդ ճերթ գողունի ակնարկ ճը կը սահեցնէր իր կողծ եւ իսկոյն կը դառնար երբ Երած իր աչքերը կը դարձնէր անոր: Զախին տարեց հտալուհի ճը կար որ սկսաւ գէջ Փրանսերէնով ճը խօսիլ հետը, Վարդուհի ցած ճայնով սկսաւ երգել:

Մի լար բլբուլ, ենզ մի տանջեր
Ու փորորիկն անիրաւ . . .

— Թա կիօ՛լ, պոռաց անոր քանի ճը կարգ վարէն լրբենի արտայալութեամբ կին ճը, անպատճառօրէն խնդալով:

— Մէ՛ռս, նետեց Վարդուհի անոր, ճիշտ ժպտուն, ու նոյն բարի եւ համակրելի արտայալութեամբ, ու շարունակեց իր երգը զարմանալի անփութութեամբ ճը.

Կանցնին օրեր, կուգայ կրկին
Մի նոր զարուն վարդաբեր...

Մինչ:

— Մանծ-լա, կը փոխադարձէր անդիէն կինը բերանը լայն-լայն բացած: Բայց իր ճայնը գրեթէ կորսուեցաւ ընդհանուր աղաղակի ճը ճէջ որ բարձրացաւ գրեթէ լուսոր սեղաններէն:

— Հու, հու, հու...

Դեռ չկերջացած, ծափեր բարձրացան, ու զիլ ձայն ճը կը պոռար բոլորէն լսուելու աստիճան ուժով.

— Պի'ս... պի'ս...

Մէկէն սակայն ծափ ու բացազանչութիւն զադրեցան, քոնքը մէր պոռար յաղթ հասակը ցցած, կը հասնէր.

— Վուայեօն, վուայեօն, խենթեցա՞ք բոլորդ ալ, թէ ոչ օդ առնելու պէտք ունեցողներ կան ձեր մէջ...

Մատները ճեքենաներու արագութեամբ կ'աշխատէին, ու զլուխները հակ, զապուած խնդրուքները չոր հազերու նման ճերթ ընդ ճերթ կը պոռութկային:

— Զարձանալի թող չթուի քեզ ասիկա. — կը բացատրէր Վարդուհի Արածին: Սովորական բան մըն է, ու օրուան մէջ այս տեսակ պատահաններ քանի ճը անդամներ տեղի կ'ունենան: Պիտի վարժուիս:

Կէսօրին Արածի պարկը քառորդովը լեցուած չէր տակաւին: Նկատելով զայն, անիկա յուսահատօրէն ժպտեցաւ: Յետոյ, ամենուն նման ճաշեց: Հաց ու պանիր բերած էր ճիասին. ծրարը ծունկերուն վրայ պահած, աճշնալով արագօրէն լրացուց: Իր շուրջը բոլորը շարեցին քանի ճը աեսակ ու տեսաելէններ, ու անխուսափելի զինիի շիշը: Վարդուհին անդամ բաղդատարար ճոխ ուտելիք էր բերած: Բոլորը կը ճաշէին զուարթ ու իր ճակատազրէն գոհ մէկու ճը երեւոյթով: Անոնց այն ուրախութիւնը նախ եկաւ իր զրութեան զառնութիւնը շեշտուած զիծերով զգացնել իրեն, բայց քիչ վերջ, զարձանալի հակաղղեցութեամբ ճը, չքացուց գոյն, ու իր մէջ ալ ստեղծեց նմանօրինակ գոհ ու թեթև տրամադրութիւն: Հաճոյք զգաց զիտելով աշխատաւորուհիներու այս բազմութիւնը, լսելով անոնց հնչեղ ծիծաղները, ու հետեւելով անոնց երջանիկ շարժութիւնուն: Ինք ճինչեւ այժմ երեւակայած էր աշխատաւորներու ամբոխը տրտներես, դժգոհ ու ճռայլ նայուածքներով: Անակնկալ ու ճշմարիս ուրախութեամբ ճըն է որ զինք կը լեցնէր այս պայծառ, ժպտագէծ ու գոհ բազմութեան գոյութիւնը իր շուրջ, ու սիրով ինքզինքը ուզեց իւսուած ու նոյնացած նկատել անոր մէջ: Իր խորաթափանց ու վերլուծող ծիտքը կը փորձէր հասնի պատճառներուն որոնք կարելի կը դարձնէին այս

տեսակ ճը հրաշքը: Անտարակոյս բաղձանքներու սահմանափակուծը որ կը բլիսէր իրենց անձշակ ճիաքէն: Պակասը ձգտուծին հանդէպ բաներու ու ըսնք ծիչտ պիտի անկարելի մեան իրենց նմաններուն համար: Բայց համակերպուծը եթէ իր անձին համար անբնական կը թուէր ճինչեւ այժմ ու չէր խորհած ատոր կարելիութեան մասին, զայն կը գտնէր աշա բագծաթիւ անձերու մօտ, եւ սակայն այս իրողութիւնը իրեն զարձանալի թուելէ աւելի գնահատելի ու բարի երեւցաւ:

Իր այս խորհրդագութիւններուն մէջ սակայն ընդիշուեցաւ շատ թուիս, զեկթէ սեւ կնոջ նայուածքներէն որոնք տարօրինակ ծանրութեամբ ճը իր վրայ կ'իյնային: Եկած էր Վարդուհիի քով, ու կը խօսէր անոր հետ, բայց Արած դիւրութեամբ զուշակեց որ ատիկա ըրած էր պարզապէս տեղի ծօտէն զինքը դիտելու ու իր ուշագրութիւնը զրաւելու համար:

— Ֆրանսերէն գիտէ, կը հարցնէր Վարդուհիի առանց իր աչքերը Արածի վրայէն վար առնելու:

— Այս', աիկին, պատասխանեց ուղղակի Արած ժպտելով թեթեւօրէն:

Աւ խօսեցան: Ալձերիա ճնած էր ու այրի: Կրկնեց այրի ըլլալը, աչքերը տարօրինակ կերպով շողացնելով: Վարդուհի հեռացաւ խօսակցութեան ընթացքին, ու այն ասեն կինը նստաւ անոր տեղ, Արածի դէճը: Էսաւ որ կը համակեր հայերուն, չէ՞ս որ Արեւելքցի կը սեպուէին երկու ազգերն ալ վերջապէս:

— Սուրճը հարկաւ կը սիրէք, հարցուց անակնկալօրէն:

— Անշուշտ, պատասխանեց Արած, ու աւելցուց:

— Կա՞յ Արեւելքցի որ չսիրէ ճիթէ:

Խնդաց կինը, ու վայրիկեան ճը հեռանալով վերադրամա պղտիկ շիշ ճը ու բաժակ ճը բերած:

— Ես ալ առանց սուրճի շիշ կրնար ըլլալ: Ամէն օր այս շիշավ սուրճ կը բերեմ հետու:

Թօսելով հանդիրձ բաժակ ճը լեցուց, ու Արածի երկարելով:

— Հարկաւ չէք ճերժեր:

— Բայց զո՞ւք:

— Գծրազդաբար բաժակը ճէկ հաս է ճիայն: Ես յետոյ իր խմեճ, հսկ չէ: Շիշը կէս չէ զիռ: Առէ՛ք, առէ՛ք, պնդեց զրեթէ ինորական:

Աւ երբ Սրամ շնորհակալութիւն յայտնելով
առաւ.

— Պաղ է, բայց ի՞նչ ընես: Մեր տունը չներ
որ հոս: Թերեւս անհամ գտնեքք. բայց կ'ուզեմ
համոզաւիր որ յանցանքը իմս չէ: Օր ծը տունս ե-
կեք, պիտի տեսնեքք: Եթե կրնաք այս իրիկուն
խնկ, չէ՞: Ճիսին տաք սուրճ ծը կը խնձնեք...

Սրամ շուարած էր իր պատասխանին վրայ,
երբ Վարդուհիի գալուստը զինք փրկեց:

— Տե՛ղի, շա՞ն կնիկ, ըստ հայերէն ու խըն-
դալով, երեքն ալ խնդացին:

Մինչ կողքի տարեց ետալուհին Սրամի ա-
կանջին կ'ըսէր ցած ձայնով.

— Ետո մատիկ չընես այդ կնոջ, չըլլայ որ
տունը երթաս, կատղածին մէկն է. ճեղք եւ, շատ
երիտասարդ ես տակաւին...

Խեսօրուան գագարին վերջանալուն քառորդ ծը
կար գեռ: Փողոց ելաւ: Ըուանձին, ու ցուրտին աղ-
դեցութեան տակ, իրեն թուեցաւ որ առառունէ ի
վեր իր ժամերը անցած են տարօրինակ, զրեթէ ա-
նիրական մթնոլորտի ծը մէջ: Նշանաւած քաղմա-
թիւ դէժֆերը, լսուած խօսքերը, ու մանաւանդ ան-
ընդհատ աղմուկը որ թաւ եւ աններգաշնակ զի-
մառնաթեան մը նման կը ծփար աշխատանոցին
մէջ, իրարու խառնուած, յօրինած էին անըմրոնելի
երեւոյթ ծը զոր Սրամ սիրով անհաճոյ մզմաւանջ
ծը պիտի ուզէր համարել: Դեռ մինչեւ այսօր իրեն
անձանօթ այս կեանքը, ու իր առաջին անզամ ըլ-
լալայ բազմութեան մը մէջ ինկած ըլլալու եւ ճա-
նաւանդ այդ ամբողջին մէկ մասնիկը կազմելու
հանդամանքը, իր չիղերու բովանդակ սարուածքը
հիմնավին գլուպած էին, եւ նո՞ր է տակաւին որ կը
կը զգար այդ ցնցումը, բաց օդին տակ ու առան-
ձին: Եթէ իր մէջ անվերադարձուն խուսափումի
ցանկութիւնը յայտնուեցաւ ուժգնօրէն, քանի ծը
րոպէ վերջ հոն գառնալու ստիպուած ըլլալու պա-
րագան իր մօտ նոյնքան եւ աւելի գօրութեամբ
ստեղծեց հետաքրքրութիւն մը խորանալու այդ
կեանքին մէջ, ու նշանակած անհրաժեշտ պայծա-
ռութեամբ մը անոր բոլոր երեսները: Առառունէ ի
վեր իր հոն անցուցած քանի մը ժամերը արդէն
լայնօրէն բաւական էին որպէս զի հետաքրքրու-
թեան այս զգացումը իր մէջ աւելի քան երբեք
արդարանար:

Իր սեղանին չհասած, հեռուէն, նշանարեց որ

իր տեղը զրաւած է կուշախ Սպանուհին ու արա-
գօրէն կ'աշխատի: Մտավախութեամբ լի զարմանք
մը եկաւ վրան: Վարանեցաւ աւելի յառաջանալու,
կանգ առաւ, ու զիտեց: Վարդուհի ինք ալ կ'աշ-
խատէր, ու յանկարծ Սրամի զարմանքը սպշու-
թեան փոխուեցաւ, երբ նկատեց որ Վարդուհի իր
ծաքրած լուբիաները բուռ բուռ կ'անցընէ Սպանու-
հիին, բայց զրեթէ նոյն բովակին իսկ զուշակեց ինչ
որ տեղի կ'ունենար, գէճքը առաւ գոհունակ ար-
տայայտութիւն, արագութեամբ իր պարկին ծօտե-
ցաւ: Սպանուհին եւ Վարդուհի իրենց աճապա-
րանքին մէջ չնշանարեցին անոր գալուստը, ու երբ
Սպանուհին անոր ներկայութիւնը զգաց իր կողքին,
շփոթեցաւ, չհամարձակեցաւ իսկ Սրամի գէճքին
նայելու: Եյտերը կը բռնկէին, յանկարծական շար-
ժումով մը անցաւ իր տեղը: Վարդուհի աղուոր կա-
տակ մը յաջողցուցած տղու մը պէս սրաանց կը
խնդար: Սրամ նշանարեց որ իր պարկը զգալիօրէն
լեցուեր է: Շնորհակալութիւն յայտնեց յուզածով,
բայց Սպանուհին ընդիմեց զինք իսկոյն.

— Շնորհակալութեան տեղի չկայ. եղածը մեծ
բան մը չէ որ ժամանցի պէս բան մը...

— Բայց կրնացիք մեղի համար ընել այդ աշ-
խատանքը:

— Օ՛, բացազանչից Սպանուհին մպտելով ու
բազուկի անփոյթ շարժումով:

Բարեկամացած էին արդէն: Սպանուհին զար-
մանքով տեղեկացաւ իր զարգացման աստիճանին,
ու կարեկցութեան զգացում մը զինք ընդիմեցուց որ
Սրամ այդքան պաշարով եկած էր հոս, լուրիայի
աշխատանոց մը: Էնիմելքութիւն չէ՞ր յարմար զրա-
ղումի մը հետամուտ ըլլալը: Ծրամ աւելորդ հա-
մարեց բացատրութիւններ տալ անոր եւ պատճել իր
ձախողութիւնները, ու մանաւանդ յաջողելու աշ-
ուելի գժուարութիւնները օտարականի իր հանդա-
մանքին պատճառաւ:

Ալձերուհիին աշքերը արատասվոր յաճառու-
թեամբ մը կը սլաքուեին Սրամին: Վարդուհին: Վարդուհի
վերսկած էր երգել: Իրենց նուազարանները ներ-
դաշնակողներու խումբ մը կարծես ըլլային բոլոր
հոս գտնուողները, նոյնահետակ ժխոր մը կը լեցնէր
սրահին մինչեւ ամենաշեռաւոր անկի մնները: Սրամ
կ'աշխատէր հիմա, միտքը մէկի կողմէ պարկը կա-
րելի եղածին չափ շուտ լեցնելու մտահոգութեամբը
յափշտակուած, միւս կողմէ թափտակուած անցեալի
ողեկոչումներու խառնուրդի մը մէջ:

Իրիկուան մեկնումի պաշուն պառաւ խալու. Հին կրկնեց իր խրատը, ու Երած, սոլու հնազանդութեամբ եւ անբացատրելի զգացումէ ճը ճղուած, խուսափեցաւ ԱլՃերուհին ու ածապարեց պանդոկ:

Իր աշխատանքի երրորդ առաւօտուն էր, տեղը չհասած, Սպանուհին դէմն առաւ, եւ ուրախ շեշտով ճը ըստ որ Տօնքրմէրեւսը զինք տեսնել կ'ուզէ: Հակառակ Երածի պնդումներուն, ան յածառեցաւ թէ պատճառը կ'անդիշանայ: Սակայն իր արայայտութենէն բացայայտ էր որ զիտէ: Եթէ անոր ուրախ շեշտը ըբլար, Երած պիտի վրդովեր այս հրաւերէն, ու կասկածեր որ պիտի ճաճբուի: Ենչող ու հանդարա սիրտով զնաց: Երբ կրկին երեցաւ, դէճքը կը ճառագայթէր, փոթաց անձիշապէս Սպանուհին մօտ:

— Կ'ընդունի՞ք որ իրաւունք ունիմ ձեզի հանդէպ նեղանալու:

Միւսը, անակնկալի եկած, իր խոշոր աչքերը զարձացմաք դարձուց Երածի որ խոժոռ արայայտութիւն ճը կը ջանար պաշել իր դէճքին վրայ:

— Կը վայլէ ձեր ըրածը:

— Բայց... բայց... կը կծկմար Սպանուհին գրեթէ գունատած:

Զեռքը առաւ իր ափին ճէջ եւ ուժինորէն սեղմելով.

— Զհակլցա՞ք տակաւին ձեր յանցանքը:

Ու ճեկէն ա՛լ չկարենալով զսել իր խնդաքը.

— Խնչո՞ւ պաշեցիք ինձի ինձի համար ձեր ըրածը: Նախընտրելի չէ՞՞ ձեզէ լսելու: Ենորհակալութիւն, իմ սիրելի Սպանուհիս: Եթէ կիթառ ճը ունենայի, լուսընկայ զիշերով հաւատացէք որ կուզայի ձեր պատուհանին տակ յայգերով ճը նուագելու: Բայց համարեցէք որ այդ է արդէն ըրածս: Կը կարձի՞ք: Պէտք չկայ, բնաւ պէտք չկայ. Ինձի վաղուց ծանօթ է որ Սպանիոյ վարդերը կարմիր ու կրակ կ'ըլլան, ու աղջիկները ճէյ ճէկ վարդ: Նորէն շնորհակալութիւն, օրիսրդ Քառմէն:

Անցաւ նոր դործին: Ցաննըհինք ֆրանք օրական պիտի ունենար: Սեղանի ճը առջեւ նստած աշխատառներու պատկերը պիտի թուագրէր: Եւ այս հանգիստ զորճը կը պարտէր Քառմէնին որ իր ճասին խօսած էր Տօնքրմէրեւսին:

Իր պզափկ առանձին սեղանը սրահին ծայրն էր: Աջին՝ սուլկողներն էին ճինչեւ ճիւս ծայրը: Երեն ամենէն մօտ գտնուողները երկու երիտասարդ

Ֆրանսուհիներ էին, ճէկը ճիշտ ժպտուն, կլոր երեսով, սրուն հետ Երած անմիջապէս կատակել սկսու: Միւսը անժակիա, բայց աչքերը եւ սրունդները առաջին իսկ վայրկեանէն Երածի արինը խենթեցուցին: Աղջիկը չեր իսկ նայեր իրէն: Միջոց ճը սրունդը նետեց ճիւս սրունդին վրայ, ու Երածի նայուածքը չկրցաւ անկէ զատուիլ:

— Ե՞նչ կը նայիս տառանկ, եղածը սրունդ ճըն է... Երած յանկարծակիի եկաւ, կարծիքցաւ:

Անիկա լայնօրէն կը խնդար. աչքերը անդիմաղրելիօրէն խոսվիչ էին ու ցանկայարոյց: Զեսքը տարաւ փէշին, բայց զայն վար իջեցնելէ առաջ, բարձրացուց ու զիստերուն սպիտակութիւնը ճառագայթի խուրձի ճը նձան խաղաց: Երած շրթունքները խածաւ գրեթէ, ու աչքերը բռնկեցան:

— Մի՞ պարապ տեղը իրար անցնիր, կը խօսեր աղջիկը հանդարասորէն ու հեղնական ժպիտով ճը, — զգտիկ ես տակաւին...

Ապօտակ ճը ընդունած ըլլար կարծես Երած, ցնցուեցաւ.

— Կը կարծե՞ս...

— Պա՞հ, յայտնի բան ճըն է ատիկա...

— Եսս զիւրին է սխալդ հաստատելը, կը բաւէ որ...

— Կը կարծե՞ս, ընդիջեց այս անգան անիկա:

— Սպասէ՛ կէսօրին, ու եթէ չես վախնար, կը անսնուինք:

Մեծ ճը խնդաց.

— Ես վախնա՞մ... նայէ որ կէսօրին դուն վախէդ ձակ ճը մտած չըլլաս...

Խնդացին իրարու ասպարէզ կարդացողներու նձան: Ու կէսօրին անցան լեցուն պարկերու սրահը: Երբ վերադարձան:

— Հարցուր որ պատմէ, ըսաւ յաղթական երեւյթով ճը Արած ճիւս Թրանսուհիին:

Բայց անոնք ճարելու աստիճան կը խնդային, ու Երած կը մնար չուարած, կը ջզայնանար արդէն, ու պիտի պոռար, երբ նկատեց որ կը հանդարտին:

— Վերջացա՞ւ, յարեց նեղսիրտ ճը:

— Պա՞հ, պզափկ կը բարկանայ ալ եղեր:

— Գիտե՞ս ինչու կը խնդայինք, կը բացատրէր կլոր դէճքով Թրանսուհին, որովհետեւ եկած օրէդ ի վեր անոր աչքը վրադ մնացած էր: Աւզածը աս էր արդէն...

— Հասկցա՞ր հիմա, պղտիկս:

Արած ուզեց պոռալ, հայհոյել, բայց անսնք կը խնդային նորէն, ու զգաց որ այդպէսով ծիծաղելի պիտի ըլլար: Զսպեց ինքզինքը, ուսերը թօթուեց ու հեռացաւ: Սակայն հետեւեալ կէսօրին նորէն հետեւեցաւ անոր լեցուն պարկերու սրահը, ու մնացին հոն երկար ժամանակ:

— Նշանաձն աեսնելու է, ըստ անգամ ճը խնդալով Արամին:

— Ի՞նչ, նշանուա՞ծ ես որ, հարցոց Արած ապշահար:

— Զարձանալիք ի՞նչ կայ որ հոտ... Աշաւասիկ, նայէ՛:

Ու ցոյց կուտար երիտասարդ ատաղձագործը զոր Արած յաճախ աեսած էր աշխատանքի ծիծաղին:

— Բայց քանի որ չես սիրեր զինքը...

— Ո՞վ ըստ քեզի որ չեմ սիրեր, ընդիժեց անիկա զբեթէ ջղայնուութեածք, ուրոր նայէ անգամ ճը, կը լսէ՞ս, թէրէ՞ղ...

Յետոյ, ինդալով.

— Բայց զուն տարբեր, զուն տարբեր: Զես հասկնար դուն սակայն...

Վլձերուշին նկատելով իր նշանակալից ակնարկներուն անհետեւանք մնալը, այժմ չէր խօսեր անգամ իր հետը, ու Արած անգամ ճը ցնցուեցաւ անոր կատաղութեածք լեցուն նայուածքին ներքեւ: Ուրիշ անգամ ճը երբ կը խօսէր Ֆրանսուշին հետ, անցաւ իրենց ծօտէն, ու շշնչաց թունուն ճը.

— Սա՛ Արմենիկն (1):

Արած չլսել ձեւացոց:

— Որովհետեւ սուրճդ անվա՞րձ մնաց, — նետեց անոր Ֆրանսուշին արհամարհական ժպիտով ճը:

Արած շուարած էր: Երկու կիները պահ ճը նայեցան իրարու, ճին կատաղութեածք, իսկ ճիւսը յաղթականի ճը հպարտութեածք:

— Ինքզինքը մի՛ ուտեր, մա պէլ, թաղիդ ճէջ ճիթարող չի պակսիր:

Եյնուշետեւ Արած նշանաձն որ Վլձերուշին կը հետեւի իրենց, ու վատ նախազգացումով ճը լեցուած, զգուշացաւ անկէ, հակառակ որ Ֆրանսուշին կը լորդուրէր հանդիսատ մնալ:

(1) Աղոստ Հայ:

— Հոգդ մի՛ ըներ զուն, ձդէ այդ բողը ուզածին չափ մեր ետեւէն պարտի:

Նաբաթ առաւօտ ճը Ապանսուշին ըստու իրեն որ հայրը եւ եղբայրը կ'ուզեն զինք տեսնել:

— Կարծեմ զարծի ճը համար է, — Հասկցուց տարտամօրէն Արածի պնդումներուն վրայ:

— Լաւ կ'ըլլայ որ այս իրիկուն դաբ, ըստ յետոյ:

Արած ուրախութեածք հաւանեցաւ:

Կէսօրին երբ պարկերու սրահէն զուրս պիտի ելլէն: Ալձերուշին դուան աւուզեւ կեցած էր, ու իրենց կը նայէր տարօրինակօրէն շողացող աչքերով: Արած սարսուց:

— Քանի՛ պիտի վճարեն այդ պաշտօնիդ համար, պուաց անոր երեսին Ֆրանսուշին պմդանքի արայայտութեածք ճը:

Միւսը չպատասխանեց, բայց աչքերը սպառնալից էին:

— Թուքիս անգամ արժանի չես, վա, իիւրէն, աւելցուց դեպի ի առաջ քայլ ճը առնելով:

— Պարկերուն ետեւէն ելլողը ես չեմ, պատասխանեց Ալձերուշին ժաշրուտ շեշտով ճը:

— Թա կօ՛լ, եթէ ոչ երեսդ կը կոտրահեծ, սպառնաց Ֆրանսուշին ետ զաւնալով ու անոր ճօտենալով:

— Քեզ տեսնեմ, ի՞նչ կը սպասես:

Կեռ չաւարտած ապտակը իջաւ երեսին: Ու փաթթուեցան իրարու ճագերուն: Արած շուարտ էր ընելիքին վրայ, ու կ'երկմաէր զատելու եւ կած ճարդ կանչելու ճամփին, երբ կուռողներուն աղաղակներուն վրայ կը հանեն արդէն: Դժուարաւ կը ցան զատել: Ֆրանսուշին նշանաձը զայն կը հարցուիրածէր պատահածին վրայ, բայց ան չէր պատասխաներ ու կատաղութենէն կուրծքը հեւքու շնչառութեածք ճը կ'ելեւէցէր: Ալձերուշին սակայն կը պոռար.

— Որովհետեւ զինքը տեսույ աղտոտ Հայուն հետ այսուեղ, անոր համար վրաս յարձակեցաւ կատղածը...

Ատաղձագործը այն ատեն սպառնալից ճօտեցաւ Արածին, անմիջապէս սակայն Ֆրանսուշին հասաւ, ու վճառկան:

— Զդալչիս, ու ժր դր փլա՛:

Ցղան պահ ճը տարտամօրէցաւ, յետոյ զսպուած կատաղութեածք ճը.

— Ենգած մըն ալ չժօտենաս նշանածիս, թէ
ոչ վերջին օրդ է, սա'լ Արմենիկն:

Արածի արինը զլուխը ցատկեց, ապտակ մը,
երկու՝ երեսին: Միւսը ձեռքը զրպանը կը տաներ,
երբ Ֆրանսուհին ցատկեց ու անշարժացուց զայն:

— Պարո՞ն, հետեւեցէք ինձի, լսուցաւ
հօնըրմիքրեսին ձայնը, ու Երած դնաց ետեւն:

— Եյս պատահածէն վերջ կը հասկնաք ան-
շուշա որ ձեր հոս մևալը կարելի չէ: Զեր հան-
դըստութեանը խակ տեսակէտէն լու չէ: Անցէք
դրասենեակէն հաշիւնիդ փակիլու համար:

Երած Սպանուհիին լուր տալէ վերջ որ իրիկ-
ուան դիմացի սրճարանը պիտի սպասէր իրեն, մեկ-
նեցաւ:

Դուրսը ցուրտ հով մը վայրենի եղանակով մը
կը շրջադաշտէր: Երած վերարկուին օձիքները վեր-
ցուց, ու զոհունակ մարդու մը ննան սկսաւ սու-
լել: Գործէն ելլելը ոչ մէկ տրտմութիւն կը պատ-
ճառակէր իրեն: ասիկա անշուշա այն յոյսէն զոր կը
ներշնչէր իրեն Սպանուհիին խօսածը: Ռւրախ էր
մանաւանդ անոր համար որ անարդանքը մաքրած
էր փառաւոր կերպով մը:

— Եշո՞ւ կոտր, կը մատածէր ատաղձագործին
հասցէին: Աւ կուշա մը խնդաց խորհելով որ անոր
նշանածը... Փլաս տէցս երբ հասաւ, դժուարաւ կը
շնչէր հովին սասակութենէն: Մտաւ որճարան մը:
Յանկարծ յիշեց որ քանի օր է պատասխանած չէ
իր սիրելի Խաչիկին: Թուղթ գրիչ ուղեց զրելու
համար:

Սիրելի Խէչոս,

Դուրսը հով մը կայ, այնպիսի հով մը զոր
անկարելի է կարենաս երեւակայել առանց զգա-
ցած ըլլալու: Մարսիլիոյ հովն է ատիկա, միար-
րալը: Խենթ, վայրէնի, կարծրածորթի մը ոռնու-
մով, խորածանկ ու կռնակէզ հարուածող: Կը
հասնի վրակ երբ բնաւ չեկիր սպասեր անոր:
Գրեթէ միշտ արեւու օրերը փողոց կ'ելլէ, կար-
ծես հածածայնած ըլլայ արեւին հետ բեղ խա-
րելով անակնկալի բերելու համար: Թերեւս խոր-
հիս որ այս հովը չի վայեր Ֆրանսայի, ու Թուր-
քիոյ մէջ իր յարձար տեղը պիտի ըլլար: Բայց
գիտե՞ս ի՞նչ ըսել է «սա'լ Արմենիկին»: Հազա՞ր
երանի կեավուրին: Աստուած վկայ կը փնտուն
զայն: Չապտշնաս այս փափաքիս համար: Հաս-

կ'երթաս քիլո մը ձուկ դնելու, ու երբ չուզես
աչք զոցել պակաս կշիռին, երեսիդ կը պոռան.
սա'լ Արմենիկին: Բնկիր մը ճանչցայ որ մերժած
ըլլալուն համար պանդոկապետուհիին հետ պատ-
կիր դարձաւ սա'լ Արմենիկին: Սրճարանը երկու
տեղ հինգ սու նուեր կուտաս, ու երբ սուր-
ծիր մէջ ճանձ մը գտած ըլլալուդ համար մեղ-
մութեամբ դիտութիւն կ'ընես կառանին, սուր-
ծին տեղ զոն է որ կ'ըլլաս սա'լ Արմենիկին:
Աջ կը դառնաս, նոյն, ձախ կը դառնաս, նոյն:
Կուզե՞ս սալ ըլլալ, պէտք է դառնալ խուլ:
Հայերուն համար մասնաւոր բաճբակի վաճառ
տուն մը բանալ պէտք պիտի ըլլար այդ պարա-
գային: Աւ գուն որ առեւտրականի խմոր ունիս,
խորհուրդ կուտած քեզի այս մասին լրջօրէն
մատածել:

Հիմա ինձի պիտի ըսես որ ոածիկն է որ
այսպէս կ'արտայայսուի, խոկ տաճ'իկներուն պի-
տերը վարժապետն ելն ծողավուրիին: Իրաւունք
ունիս, սիրելի Խէչոս: Եյս տարբերութիւնը կայ,
պէտք է ընդունիլ: Ֆրանսայի արտերը մշակ
չունին, գործարանները բանուոր չունին, խոկ
պանդոկները, խենթ ես. ինչո՞ւ համար 20—30
ֆրանք ամսավճարով սենեակ պիտի շարունա-
կեն տալ: Ամենամժանը 200 ֆրանք է հիմայ:
Ապրին Հայերը, Ռուսերը եւ բոլոր զաղթական-
ները: «Բաց են մեր դուռները մեր փոքրիկ
դասնակցին համար ու իր արիւնը բափեց
բոլոր նակատներուն վրայ»: Բաւական է որ-
քան արիւն թափեցինք, այսուհետեւ քիչ մըն
ալ քրաինք եւ կեանք թափենք: Ապրին Եւրո-
պան: Ի՞նչ մարդարեօրէն պայծաւատես եղան
մէր յեղափոխականները, զաստիարակները եւ
բոլոր տեսակի բոլոր զործիչները... Ֆրանսա՛,
երկիր ադասութեան, եղբայրութեան ու համ-
արարութեան... մէր երկրորդ հայրենիքը: Կ'երդ-
նում որ այդպէս պիտի ըլլայ սակայն, եթէ մէր
առաջին հայրենիքը Թուրքիան սեպենք...

Գործը առատ հոս, եթէ բազուկիդ ու մկան-
ներուդ կը վստահիս: Գրասենեակները, գոնէ
մինչեւ հիմա, «օտարական չենք ուզեր»: Աւզած
ատենդ սակայն «լեմիօն երանմէեր»ը կ'ընդուն-
ուիս: Պետական է անիկա, ու Մարտքը հողա-
ձաս մը ունի որ կը կոչուի Ռիմ:

Ես մինչեւ հիմա եղայ սպասաւոր, խոհա-

րար, լուբիա մաքրող, իսկ այս պահուս փողոց-ներու երկրաշափ։ Կրնաս աւետիսը տալ Գավաֆեանին, զպրոցը մաթեմաթիքի մէջ իր յաջող աշակերտներն եի, գիտե՛ս։ Ին յաջողութիւնս լսելով թող եկածը դայ քիչ ճը։

Հոս բոլոր կիները կարելի է ցանկել. զո՞նէ մինչեւ հիմա դէպքերը այդ համոզումը տուած են ինձի։ Քրիստոս եթէ քսաներսրդ դարսւն աշխարհ գար, Մարիամներու յիշատակութեան համար միայն աւետարանի ծաւալով մասնաւոր հատոր ճը պէտք պիտի ըլլար։ Կ'երեւի Սսառած ասիկա խօրհելով է որ զայն քսան զար առաջ երկիր դրկեր է։ Ամէն պարագայի օգտուողները բողոքականները կ'ըլլան միայն, քանի որ իրենց ձրի բաժնած սուրբ գիրքերուն համար կրկին ծախք պիտի սահարուէին ընել…

Մի՛ մոռնար ատեն ատեն հայրս մայրս երթալ տեսնելու։ Կարօնին քեզմէ կ'առնեն, մեղք են անոնք ալ։ Եթէ իմ վիճակս բարելաւոփ, անշուշտ առաջին գործս պիտի ըլլայ զիրենք հոս բերել։ Յոյս ունիմ դեռ սակայն, քանի որ, ինչպէս ըսի, Թրանսա մեր երկրորդ հայրենիքն է։

Հարկաւ կը զրես ինձի շուտով ու երկար։

Համբոյրներով

Քոյդ
ԱՐԻԱՌ

8. Դ.— Հասցէս նոյնն է։ Պանդոկապետուշին ինձի սա՛լ Արմենիկն ընաւ չ'ըսեր։

Փողոց ելաւ նորէն։ Պահ ճը մտածեց պանդոկ երթալ, բայց ինքինիքը յոդնած զգաց։ Եղուարդին երթալու ատեն կէս Ճամբէն հրաժարեցաւ։ Այս իրիկուն իսկ պիտի տեսնար զայն, քանի որ իրենց կազմած միութիւնը առաջին հանդեսը կուտար արդէն, ու յետոյ չուզեց գործէն ընել զայն։ Մինչմա ճը զնաց, մնաց հոն մինչեւ վեց ու կէս։ Եօթնին աշխատանոցին վիճացի սրճարանն էր ու երբ Սպանուհին եկաւ, զացին վարի անկիւնէն եսթաքի հանրակառքը առնելու։ Գնացքը երեք բառորդ տեսեց։ Ճաճբու ընթացքին երկուքն ալ զրւթէ լուռ մնացին։ Ցեսակ ճը անձկութիւն կը սփրէր իրենց վրայ, ու անհասկնալի զզացում ճը արգելք կ'ըլլար որ շաղակրասն։ Արած կը զիտէր անոր խոշոր աչքերը, թուխ ճորթը, բայց ճիշտ ալ նայուածքները չկրցան հանդչիլ անոր նուրբ սրունդ

ներուն վրայ։ Ակնթարթ ճը միայն աչքերը սեւեռեց անոր բաց վերարկուէն յայտնուուղ առողջ կուրծքին, եւ ուրիշ տեղ կը նայէր արդէն երբ Քառձէն, գաղանօրէն հետեւած ըլլալով անոր աչքերուն, մէջքը կը շակէր ու կուրծքը դուրս կը ցցէր։ Ժպտեցան երբ հանդիպեցան աչք աչքի։ Հանրակառքին յանկարծակի կանգ առնելուն հետեւանքով Արած իր բոլոր մարմինովը ինկաւ անոր վրայ, ու անոր զիտէն զաղջութիւն ճը անցաւ իրեն, բայց փութաց հեռանալու նորէն, մինչ աչքերը վար կ'առներ։

Հանրակառքի կայարանէն հազիւ քանի ճը քայլ հեռու եր Քառձէնի բնակարանը։ Պզտիկ, շատ պզտիկ տուն ճը։ Փողոցի զուռնէն անմիջապէս ներս աջին սենեակ ճը։ Դուռը բացողը երիւածարդ կին ճըն էր։ Եղորը կինը։ Վերէն իջան հայրը եւ եղբայրը։

Հազիւ ծանօթացած ու նստած, հայրը, յիսունը անց բայց դեռ կայտառ, ձայնեց։

— Գինի՛ բեր, կինիկ։

— Երթած բերեն, ուզեց հարու եւ ոտքի ելաւ, բայց հայրը խսկոյն միջամտեց։

— Նստէ՛, զուն նստէ՛, անոր զործը ի՛նչ է։ Ցեսոյ զառնալով Արածի։

— Միրուն է հարս, հէ։

Ու կը խնդար աչքերու տարօրինակ փայլով ճը։ Արած կը ժպտէր։ Հարսը զլուխը կը կախէր, շիկնած։ Եղբայրը, թիկնեղ ու երեսուննոց երիտասարդ ճը, անժպիտ ու լուռ, ծխամորճը կը ծխէր ու աչքերով կը հետեւէր արտաշնչուած մուխին։

Եյս միջոցին ներս մտաւ երեսուննոց կին ճը, զինիկ շիշով ու բաժակներով ծանրաբեռնուած։ Հայրը կը փութար ծանօթացնել։

— Կին։ Միրուն է կինս, չէ։

Ու նորէն աչքերու տարօրինակ փայլով ճը կը նայէր իր աղուն որ այս անգամ ծխամորճը բերնէն վար առած, շեշակի կը նայէր այդ կնոջ որ իր մայրը չէր կինար ըլլալ։ Արած զուշակեց դիւրութեածք որ հօրը երկրորդ կինը պէտք է եղած ըլլար։ Կինը, զլսահակ, շիշն ու բաժակները կը զետեղէր սեղանի ճը վրայ։ Արած անախորդ տպաւորութիւնն ճը զզաց աչքերու անհասկնալի այս խաղերէն։ Զօրը զարմանալի զուարթութիւնը, ազուն խորհրդակաւոր լսութիւնը, ու երկու կիներուն զլսահակ վիճակը, իրեն խորհիլ կուտային որ այս յար-

կին տակ օրերը պէտք է անցնին անսովոր եղանակով ծըստ մը ու հոգիները իրենց բնական կեանքը չեն որ կ'ապրին:

— Կինս սիրուն է, չէ՞ կը կրկնէր հայրը դէպ ի իր տղան աչքերու քթթումով ճը:

— Հիմա կ'ուզես որ ճեր հիւրը հակառակը բսէ, — խօսեցաւ տղան ժամանութիւն ճը: Ենշալը սակայն կը ճատնէր զապուած նեղսրատութիւն ճը:

Քառձէն բաժակները լեցուցած էր արդէն:

— Խոկ ճենք ճեր գործին յաջողութեա'նը, սիրելի բարեկամ, խօսեցաւ հայրը իր բաժակը վերցնելով:

— Յաջողութեա'նը, ճաղթեցին բոլորը:

Գործը կլճինտրի գործարանին ճէջն էր, ուր տղան բանուորներու խուճքի ճը պետն էր: Խօսած էր փոխանօրէնին՝ Արամին համար, ու անիկայատնած էր որ օգնական դրազրի ճը պէտքը ունին:

Արած հըճուեցաւ, ու չփառցաւ ինչպէ՛ս չնորհակալութիւն յալանել: Զձկեցին սակայն ու որոշելէ յետոյ որ երկուշաբթի առաւօտ անցնի, խօսկցութիւնը դարձաւ տարբեր նիւթի:

Առարկելով որ ճաշի ատեն է, ու չուզեր իրենց հիւրասիրութիւնը չարաչար գործածել, Արած հրամեց առաւ անոնցմէ: Քառձէն պիտի ընկերանար իրեն ճինչեւ հանրակառքի կայարանը: Դուռնէն զուրա չելած, հայրը Արամի դառնալով.

— Աղջիկս սիրուն է, չէ՞:

Արած չփոթեցաւ, ու պատասխան ճը չպառաւ: Աղջիկը, նեղսրատած, կը նայէր հօրը: Լայն շունչ ճը առաւ, երբ ինքինքը փողոցը գտաւ:

— Տարօրինա՞կ գտար հայրս, կը խօսէր Քառձէն, ճինչ դանդաղօրէն կը քալէին ճութ ու նեղ փողոցէն: Իր երկրորդ երիտասարդութիւնը, կնոջ համար խենթ կ'ըլլայ: Անշուշտ հասկցար որ բուն ճայրս չե այդ կինը: Եղբօրս համար սակայն անոր ներկայութիւնը անցանկալի բան ճը չէ...

Ու կը ինքար տրամախառն չեշառով ճը: Արած նալեցաւ անոր երեսին վրդապած արտայայտութեամբ, ու չուզելով հասկնալ ակնարկութիւնը:

— Այո՛, Ճիշտ այլպէս, չես սխալիր: Ալրուն կին է: Հայրս սիրուն գանելով առած է զայն, ու եղբայրս ալ սիրուն գտաւ իր կարգին: Այն տաեն հայրս աճուսնացուց զայն, որպէս զի ինքն ալ հարս սը սիրուն գանէ...

Արած անկարող եղաւ բացադանչութիւն ճը զսպել: Քառձէն կը շարունակէր.

— Ե՛, այդպէս է, ի՞նչ ընենք: Բոլորս ալ գիտենք ճշճարտութիւնը, բայց բոլորս ալ չփանալ կը ձեւացնենք: Արդէն ի՞նչ օգուտ իրար մեղաղրելէն... Պատահէլէ՞ն վերջը: Կարեւորը անկուծէն խուսափիլն էր: Եյս անկուծը վերականգնում չունի:

Արած ապշաշար երեւոյթով կ'ունկնդրէր Քառձէնին: Անոր խորհրդածութիւնները մանաւանդ զինք անսպասելի երեւոյթի ճը առջեւ կը դնէին: Մտածութեները այնքան թափով այժմ կը խուժէին իր ուղեղէն ներս որ անկարող եղաւ տիրող մառախուղին ճէջ լոյսի ճը սրայծառութիւնը սփսելու: Կը քալէին ճիշտ ճութ փողոցէն: Հովը անհետացած էր ու ցուրտաը չեր ազգեր: Դարձուածքէն անդին Արած յանկարծ ինքինըը գտաւ ծովին առջեւ: Դարձաւ զարձացմածք Քառձէնին.

— Ուզեցի քեզի գիշերով ճեր ծովը ցուցնել: Գէ՞շ ըրի: Մովը կը սիրես, չէ: Չէի սխալեր ու րեմն: Գեր կանուխ է, կրնանք քիչ ճը նստիլ հոս:

Ու նստաւ: Արած հետեւեցաւ անոր օրինակին: Լայն տարածութեան ճը վրայ ծովը կը փըռուէր աջ ու ձախ: Եատ խորունկէն փարոսի ճը լոյսը ճերթ ընդ ճերթ բացխփիկ աչքի ճը պատրանքը կուտար: Զախ ճայրին թառած քաղաքին լոյսերը երեւոյթը ունեին ծառերու ճիւղերէն կախուած տօնալապտերներու: Մո՞վ: Ու Արած տարուեցաւ անոր կախարդանքէն: Քառձէնի ճայնը օրօրի պէս եկաւ իրէն ու բառերը չհասկցաւ: Արքա՛ն դիշերներ յասպէս ինք գացած էր փոռուիլ Ուկեղջիւրի ափին, եւ ուղեղը զոց՝ երազած: Կը յիշէր այժմ այդ անկերապարձ օրերը, եւ քաղցր զգայութիւններ իր ճէջ կը սկսէին արթննալ: Ալիքները ճեղմ հծիւններով կուգային փշրուիլ աւազներան վրայ, ու իւրաքանչիւր անգամին Արամի հոգին կը ճաքրէին այս օտար երկրին ճէջ ստացածներէն, ու ան կը դառնար հետղշետէ նախկին տղան: Զգաց անդամ որ Քառձէնի ափերը իր ձեռքերուն ճէջն են: Զգաց նորէն որ իր ճես բերը կը հանգչին անոր հետացող ճիծերուն վրայ: Քառձէն իր աճբողջ հասակովը զրեթէ երկնցած էր ու զիունը կը թիւնցութեանց Արամի կուրծքին: Արքա՛ն գորաւոր էր կախարդանքը: Քառձէնի բազուկը ինկաւ իր զիսարին: Ան, աչքերը հորիզոնին, կ'ապրէր իր յիշողութեանց ու ոգեկոչութերուն հետ: Զգաց

նորէն որ Քառձենի ձեռքը իր զիսակն վեր բարձրացաւ: Օրեր, անվերադա՛րձ օրեր: Երեն թուեցաւ որ հրաշքով փոխալրուած է իր երկիրը, ու քիչ վերջ երբ ոտքի ելլէ, քանի ձը քայլ անդին իր բնակարանին դուռը պիտի իր դէմն առնէ: Քառձենի շրթունքները կը ճառենային իր բերնին: Անոր շունչը եկաւ երազի պէս խաղալ իր գէճքին վրայ: Բայց յինարի պէս յնցուեցաւ երբ հպաւմը դպաց իր բերնին դէճ:

— Ի՞նչ եղար, Արած,—կը հարցնէր Քառձեն հեւանցով:

«Հայրս սիրուն կը գտնէ իր հարսը ու եղայրս սիրուն կը գտնէ իր հօրը կինք...»:

— Սիրուն չէ՞մ քեզի համար, Արած...

— Կը բաւէ, — պոռաց Արած ընդզումով ու խելքը գարձած:

Աղջիկը, սարսափահար, լուից: Մօսէն լսուեցաւ հանրակառքի մը ձայնը: Ինդիմադքելի կանչի մը հնաղանդողի պէս Արած վազեց իր սրունդներուն բոլոր արագութեամբը: Եթէ տեսնէր սակայն որ Քառձեն, պառկած հողին վրայ, կը հեկեկար բարձրաձայն, թերեւս այն ատեն... թերեւս այն ատեն... բայց ծովը աւելի բարձր կ'արտասուէր, բայց Արածի հոգին զարհուրելիօրէն կ'արիւնէր:

Ժամանակ տասին կը ճառենար երբ քաղաք հասու: Վազեց հանդէսին: Արածը լեցուն էր երկուոր բազմութեամբ մը: Եղուարդ եւ Զարեհ ճառեցան:

— Ո՞ւր մեացիր ձինչեւ հիմա:

— Գործ մը եղաւ, շիրցայ աւելի կանուխ գալ:

Նշճարելով անոր անսովոր արտայայտութիւնը, չպնդեցին: Մնացին անխօս ու ոտքի: «Հայաստան»ի խմբագիրը, և Եղիշեան կը բանախօսէր: Արած ընթացքէն հասկցաւ որ վերջանալու ճօտ է:

«... Ու զուք, սիրելի հայրենակիցներ, մի՛ ճունաք որ Ֆրանսա ճեր երկրորդ հայրենիցն էն...»:

— Ինչպէս առաջինը Թուրքիան,—քիչ մեաց պոռար Արած:

«... Այն Ֆրանսան որ պատճենիւն կտակեց Մեծ Եղագախութիւնը, որ ճարդիութեան բերաւ վեհ ու աղնիւ սկզբունքներ, աղատութիւն, հաւասարութիւն եւ եղբայրութիւն...»:

Մափահարութիւն:

— Զիա՞յ մէկը որ պոռայ սա՛լ Արմենին, — Արածի ներսէն խօսեցաւ ձայն մը:

«... Բազզաւոր ենք մենք որ տեսանք այս

օրը, Ֆրանսայի մէջ ապրելու օրը: Աչքերնիս բառանիք ու սորմինք: Նոր, մեծ դպրոց մը թող ըլլայ այս երկիրը ճեղի: Ու մեր կրցածին չափ շուտ ու շատ բան սորմինք: Մերինէն անշունօրէն աւելի յաւաջազէն բաղաքալրութեան մը ծոցն ենք: Մեր հայ հոգին պահելով հանգերձ, զիտնանք սակայն զայն բարձրացնել այն օրինակներով որ ամէն վայրկեան կը ներկայանան մեր աչքերուն այս քաղաքալիրթ երկրին մէջ:

— Նշանածս է ան, բայց դուն տարբեր, դուն տարբեր... — կը խօսէր ձայնը Արածի ներսէն:

«... Ես կը հաւատամ որ մենք, մեր ցեղային բնատուր եւ անզուգական ձիքերով, պիտի զիտնանք օգտակար զժրապդ պարագաներու մեզի ընձեռած այս բարեբաղդ պատեհութենէն, ու մեր յաջորդ սերունդը պիտի կերպուի այնպէս մը որ ճարդկային քաղաքալրութեան մէջ պիտի զրաւէ ամենայառաջազէն երկիրներու հաւասար տեղ: Այդ ապագային վատահակներուն մէջ գոչինք ամենքս ծիստերան «Ասլրի՝ Ֆրանսան»:

— Երթա՛նք, առաջարկեց Արած իր ընկերներուն:

Դուրս ելան, դացին որճարան մը: Արած հետզհետէ ինքզինքը կը գտնէր: Եղաւարդի հարցապնդումներուն պատասխանեց ի վերջոյ:

— Անգործ եծ նորէն, անոր համար արածագրութիւնս լաւ չէր: Բայց հիմա անցաւ. ճոռնանք ա՛լ:

Ու զուարթացան: Բաժնուելու ատեն յանկարծ եղուարդ բացազանչեց:

— Աւետիս մը ձեզի, տղա՛ք, քիչ մեաց ճոռնայի: Ձեմ կասկածիր որ ձեզի համար ալ ընաանեկան կեանքը նախընտրելի է ներկայ այս վիճակէն: Այսօր նամակ առի տունէն, երկոշաբթի օր ճայրս եւ բոյրս հոս կ'ըլլան: Հրաշալի օրեր կ'անցնենք, այնպէս չէ»:

Երբ իր սենեակը ելաւ, Արած իր սեղանին վըրայ նշճարեց նամակ մը: Քովը թուղթի կտոր մը կարգադրեմ ու կուգած:

«Դժբաղութիւն. ամուսինս այսօր վերադառնաւ: Բայց հոգ մի՛ ըներ: Գուռդ բաց ձգէ, կը կարգադրեմ ու կուգած:

ԺԵՐՄԵՆ

Նամակը Տնողքէն էր.

Սիրելի զաւակս,

Ուրախ լուրերդ առնելով, ձենք ալ ուրախ
եղանք: Հայրիկը ճիշտ ճիւնոյն ֆապրիքան
կ'աշխատի: Ամէն օր քու վրադ կը խօսինք, ու-
րիշ խօսք չունինք: Քու նամակդ ճեղի կեանք
կուտայ: Խնչո՞ւ համար աւելի շուտ շես
դրեր: Մեզի առանց նամակի ծի՛ ձգեր: Խենթի
պէս կը բանանք ու տասը անգամ կը կարգանք,
լալով ինզալով: Մեր ուրախութիւնը ասկէ վերջ
քու նամակդ է մինակ: Միս, կարելի ըլլար, ձենք
ալ քովիդ զայնք, ածա ցամաք հաց ծը մինակ
ուտէինք:

Սիրելի զաւակս, ինքզինքդ աղէկ նայէ,
պաղ չառնես, աղէկ կեր, գիշերները վրադ աղէկ
զոցէ, պատուհանը բաց չձոռնաս:

Մենք աղէկ առողջ ենք, ձեր ճառինք:

ՀՃԱՊԱՑԵՒ:

Ի՞նչ գրենք ուրիշ: Մենք բան ծը չունինք:
Գիտես որ զրել ալ չենք զիաեր: Դուն նայէ որ
երկար ու շուտ զրես, եթէ չես ուզեր ճեղի արխ-
րեցնել:

Աստուած քեզի երկար կեանք տայ, ձեր

սիրելի ու աչքի լոյս զաւակը:

Քու սիրելի ծնողնդ

ՄԱՅՐՈՌՈՒՀԻ - ԴԱՒԻԹ

Ընթերցումը լրացնելէ վերջ երկար պահ ծը
կեցաւ անշարժ: Երթունքները կը խածնէր ու աչ-
քերը կը գոցէր արցունքները ես զրկելու համար:
Խորունկ հառաջ մը հանեց կուրծքէն, յետոյ.

— Ես այս տեսակ կեանքը շինողներուն...
Հայշոյեց բարձրածայն, հանուլեցաւ, ու անկողին
մտնելէ առաջ դուռը բանալիով կղզեց:

(Նոր.) Պ. ԶԱՐՈՑԵՑԵՆ

ԱԼՊԵԱՆՆԵՐՈՒ ՄԵջ

Է Տ Վ Ա Յ Ս Ս Ն Ե Բ Ծ Ա Կ Ե Ց Ա Ն

(Հ Ե Ք Ե Ա Թ)

Ա.

Գիւղը խորան է, հո՞ն՝ բարձո՞ւնքը լե-
րան, որուն զափիթափին վրայ արօտավայ-
րեր կ'աճին, կանանչ գորգերու նման, ցո-
ղով բեռնաւոր: Ժայռեր կան այստեղ եղեր-
քը գաշտերուն, որոնց ծերպերուն մէջ
ջուրի կաթիլներ ակօմներ են բացեր աղտ-
մանդեայ գիծերով: Ջիւն կայ քիչ անդին,
հովտին մէջ կախուած լեռներուն վրայ, ո-
րոնք սուանձին հորիզոնին կառչած, շիթ-
շիթ ջուր կը կաթեն անդունդին մէջ լուս:

Ալպեանները խորհուրդ են այսուեղ,
աստղերու կողքին, ամպերով պարուրուած,
ուր Աստուած կ'իշնէ, գիշերուան մութին,
ուխտաւորի նման իր ազօթքն ընելու: Զըմ-
րան օրերուն, գիշերային փոթորիկներ կը-
րակ կուտան կրանիտէ Ալպեաններուն, ո-
րոնց գագաթները, ամպերը պատուելէն,
երկինքին մէջ կը անկուին շանթերուն
առջեւ:

Անտառներ կ'այրին, անհո՞ւն անտառ-
ներ, այդ բնական լուսավառութեան մէջ,
ուր կապոյտ երաշաահաւեր իրենց վերջին
շունչը կուտան մեռնելու համար: